

9753

ՊԱՊ ԵՒ ԱԻԵՏԱՐԱՆ

ԱՏԵՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

ՄՕՆՈ. ՇԴՐՈՉՄԱՅԵՐԻ
ՎԱՏԻԿԱՆԵԱՆ ՃՈՂՈՎԻՆ ՄԷՋ

Թ. Ա. Ր Գ Մ Ա Խ Ա Զ

ԶԵՆՈՓ ՄՅՈՍԵՐԼԵԱՆ

ԵՐԿՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ



Ա, Պ Ա Լ, Բ Ա
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Օ. ԱՐՁՈՒՄԱՆ
1914

282

Ը - 39

14

282
C - 39

NOV 2008
6 զույ

ՊԱՊ ԵՒ ԱԻԵՏԱՐԱՆ

ԱՏԵՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

ՄՕՆՍՏ. ՇԴՐՈԶՄԱՅԵՐԻ
ՎԱՏԻԿԱՆԵԱՆ ՃՈՂՈՎԻՆ ՄԷՋ

Թ. Ա. Բ. Գ. Մ. Ա. Ն. Ե. Ց

ԶԵՆՈԲ ՄԸՍԸՐԼԵԱՆ

ԵՐԿՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ



Ա. ՊՈԼԻ. Խ.
1914

13 JUL 2013

9-153

ԵՐԿՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ ԱՐԹԻՒ

Տուրքական Եկադիսացիոն
Օ. ԱՐՁՈՒՆԻՄԱՆ
№ 214



(606387)

5063-87

Պապական Ակեղեցւոյ սկզբունքն է, որ երբ անհեթեթ
վարդապետութիւն մը ժողովոյ նիւթ ընէ և ապօրինի ձեւա-
կերպութեամբ ժողովի մը քուէն ստանայ, հաստատեալ վար-
դապետութեան անմիջապէս գործադրութեան նախանձախնդիր
չըլլար և թեր ու դէմ պատճառաբանութեանց չպատասխա-
ներ. այլ կը թողու որ ժամանակին հողովմամբ և ընդդիմա-
դիր անձանց մահուամբ խնդրոյն ուժգնութիւնը մեղմանայ:
Որով նոր սերունդը անգիտակից անցելոյն դարձուածոց՝ տեղի
տայ սքօլաստիկական մտնուածապատ և անհամ պատճառա-
բանութեանց :

Բաց աստի բրոբականտան այն խոստումը՝ զոր կատարելու միտք չունի, գրով չտար, այլ խօսքով և կամ իր ներկայացուցչաց բերնով, որպէս զի ապագային ուրանալը դիւրին ըլլայ: Եւ այն մասերը և էջերը, որք իր կեղբունացուցիչ սկզբանց ջախջախումն են, իր և կամ իր կողմնակիցներուն տպարանէն եղած պատմագիրքերուն մէջէն բուրովին կը ջնջէ:

Մենք այս տետրակը 42 տարի վերջը երկրորդ տպագրութեամբ հրապարակ հանեցինք, որպէս զի նոր սերունդը տեղեակ ըլլայ թէ որչափ Վատիկանեան ըստուած ժողովը օրինաւորութիւն ունեցած է, ինչպէս նաև իւր նախորդ Փլորէնտեան, Տրիտենդեան և այլ համանման ժողովներն ալ:

Վատիկանեան ժողովը գումարուեցաւ 1869ին Դեկտ. 8ին,
Եպիսկոպոսաց թիւն էր 720: Ասոնցմէ 88 ը բացարձակապէտ

մերժած են . 72ը բացատրութեամբ մերժած , իսկ 60ը վճիռը կարդացուած ժամանակ՝ բողոքելով մեխանած են ժողովոյ սրա-հէն . համագումար 220 բողոքող . իսկ մնացած 500 եպիսկո-պոսներէն 213 ն ալ անթեմ (in partibus) եպիսկոպոսներ ըլլա-լով Հռովմաւրուալանային ամսականներով ապրող , ընթեր-ցողաց կը թողունք այս մասին ամէն խորհրդածութիւն :

Կը ինզրէնք ջերմապէս մեր ապագայ սերունդէն որ 42 տարի վերջը՝ ինքն եւս հաճի երրորդ տպագրութեամբ ներ-կայս՝ իրէն յաջորդող սերունդին վերստին ընծայել , եթէ մին-չեւ այն տառն պապական կոչուած եկեղեցին կամ լաւ եւս է է ըսել պապական կոչուած աղանդը տակաւին գոյութիւն ու-նենայ :

ՀՐԱՏԱՅՄԱՆ ՎԵՐԱԿՐՈՒԹՅՈՒՆ

1 Յունիա 1914



ԱՌ ԸՆԹԵՐՑՈՂՍ



Ահա ճառ մը Վատիկանու ժողովքին մէջ խօսուած Հռովմէական եպիսկոպոսէ մը , եօթը հարիւր եպիսկոպոսաց առջեւ , որք Հռովմէական ուղղափառութեան սիւն մը ևս հաստա-տելու համար գումարուած էին :

Այսպիսի բանախօսութեան , յառաջարան չի շնուիր , այլ երբ հայերէն կը թարգմանուի , այսչափը միայն պարտք կը համարինք զրուցելու անոնց՝ որ Հայաստանեաց հայրենի եկեղեցիէն հերձուեր զատուեր են , ընդունելով Հռովմէական եկեղեցւոյն նախանձայոյդ ուղղափառութիւնը , թէ՝ կարդացէ՛ք , իմացէ՛ք և մի՛ հաւատաք թէ ձեր Լուսաւորիչը Հռովմ երթաւ-լով Սեղբեստրոսի Պապութիւնը ընդուներ է , վասնդի Սեղ-բեստրոսի ժամանակ Պապութիւն չկայ եղեր . եւ զրուցողը մննք չենք այլ Հռովմայ եկեղեցւոյ եւ Վատիկանու ժողովքին անդամ եպիսկոպոս մը որ գարձեալ ինք չէ խօսողը այլ կը խօսեցնէ զԱւետարանը՝ զԳործք Առաջելոց՝ զԱռաքելոց թուղ-թերը եւ Լատին եւ Յոյն նկեղեցեաց զՍ . Հայրապետները :

Եւ անոնց նաև՝ որ Հայաստանեաց հայրենի եկեղեցիէն չեն զատուեր , իրենց Ս . Լուսաւորչայ եւ իրենց ազգային կրօնքէն եւ աւանդութիւններուն մէկ բառէն չեն անցեր , ամէն հալածանաց տարեր են եւ ամէն բանսարկութեանց եւ մոլար քարոզութեանց ուշ չեն դրեր , կ'ըսենք «Կարդացէ՛ք աս տետրակը , առէ՛ք այս զէնքը պաշտպանելու համար ձեր սուրբ եկեղեցին եւ կարկեցուցէ՛ք թշնամի բերանները որ կար-

ծեն սխալ եւ սուտ պատճառաբանութեամբ զձեղ եւ ձերին-ները հեռացընել ձեր միութենէն որ Քրիստոսի ընդհանուր եկեղեցւոյն անարատ եւ ամենամաքուր մէկ մասն է :

Այսչափ միայն մեր խղճմտանքը զմեղ կը յորդորէ զըռւ-ցելու մեր Ազգին :

1871 յունուար
Կ. Պոլս

Ի դիմաց հրատարակչաց
Տօդու. ՅՈՎ. ՍԷՓ. ՇԻՇՄ. Ն Ս. Ն.
(ՄԵՐԵՆՅ)



ՊԱՊ ԵՒ ԱԻԵՏԱՐԱՆ

ՅՈՐԴՈՅԹԱՊԱՏԻՒ ՀՈՐՔ ԵՒ ԵՂԲԱՐՔ

Դողալով բայց ազատ և հանդարտ խղճիւ առաջի Պատուծոյ որ կայ և զիս կը տեանէ, կը սկսիմ խօսիլ ձեր մէջ՝ի վեհափառ ժողովիս:

Յորմէհետէ հոս ձեզի հետ կը նստիմ, ուշի ուշով ունկնդիր եղայ կաճառիս մէջ եղած բանախօսութեանց յուսալով չերմ ըղձիւք որ լուսոյ ճառագայթ մը իշ-նելով վերէն, լուսաւորէ իմ մտացս աչքերը և թոյլ տայ ինձ կատարեալ ծանօթութեամբ իրին կշռել տի-եղերական Սուրբ Ժողովոյս կանոնները:

Լաւ խելամուտ ըլլալով պատասխանատուութեան մասին, որուն հաշիւը Աստուած ինձմէ պիտի պահան-ջէ, լուրջ մտագրութեամբ մը ետեւէ եղայ ուսանելու չին և նոր կտակարանները և հարցուցի ճշմարտու-թեան այս սուրբ յիշատակարաններուն որ ճանչցընեն ինձի թէ սրբազն Քահանայապետը որ հոս նախագահ կը բազմի ճշմարտապէս յաջո՞րդ է Ս. Պետրոսի, փոխա-նորդ Յիսուսի Քրիստոսի և անսխալ վարդապետ եկեղեցւոյ:

Այս ծանր ինդիրը լուծելու համար հարկադրուեցայ իրաց ներկայ վիճակը բոլորովին չնշել աչքիս դիմացէն, և աւետարանական ջահը ձեռքս փոխագրուիլ մտօք այն ժամանակին մէջ յորում չկար ոչ ԱՆԴՐԱԼԵՌՆԱԿԱՆՈՒ-ԹԻՒՆ, ոչ ԳՈՂՂԻԾԿԱՆՈՒԹԻՒՆ, և յորում եկեղեցւոյ վարդապետներն էին Ս. Պողոս, Ս. Պետրոս, Ս. Յա-կովոս և Ս. Յովհաննէս, այնպիսի վարդապետներ, որոյ չենք կրնար զլանալ աստուածային կարողութիւնը ա-ռանց երկրայութեան տակ ձգելու զայն ամենայն զոր

մեղ կ'ուսուցանեն ՍՈՒՐԲ ԳԻՐՔ, որ հոս իմ դիմացս
է և զոր Տրիտենդեան ժողովքը քարողած է իրը ԿԱՆ
ՆՈՆ ՀԱԼԱՑՈՅ ԵՒ ՍՈՎՈՐՈՒԹԻՅ:

Բայի ուրեմն այս սրբազն էջերը . . . և արդ
համարձակի՞մ ըսելու, ես բան մը չգտայ որ ուղղակի
կամ անողղակի վաւերացընէ Անդրալեռնականաց կար-
ծիքը:

Եւ մանաւանդ մեծ զարմացմամբ տեսայ որ,
Առաքելոյ օրերը և ոչ յիշատակոթիւն մը կայ Պապի-
մը իրենւ յաջորդ Ս. Պետրոսի և փոխանորդ Յիսուսի
Քրիստոսի, ինչպէս Մահմէտի որ տակաւին չէր եկած:

Դուք, Մոնար. Մաննինկ, պիտի ըսէք որ ես կը
հայհոյեմ, և գոք, Մոնար. Բիէօ, որ ես կը զառան-
ցեմ. ոչ, ես չեմ հայհոյեր և ոչ ալ կը զառանցեմ,
տեարը իմ. այժմ առանց ամբողջ ալ կարդալու նոր
կտակարանը կը վկայեմ առաջի Աստուծոյ ձեռքս դէպի
այս մեծ Խաչելեալը երկընցընելով, որ հիմակուան
Պապութեան ամենեւին հետք մը չգտայ:

Մի՛ զլանաք ինձ, յարգոյապ. եղբարք իմ, ձեր
մտադրութիւնը, և ձեր շնչմամբն ու ընդհատում-
ներովը մի՛ արդարացրնեք զանոնը որ կ'ըսեն հայր
Յակինթոսին (*) հետ, թէ այս ժողովքը աղատ չէ և թէ
մեր քուէները առաջուց հրամայուած են: Ասանկով
այս վեհափառ ժողովքը, որուն վրայ սեւեռեալ են
բոլոր աշխարհի աչքերն, յետին ամօթալից անարդու-
թեան մէջ կրնայ ինալ: Եթէ իւր մնծոթիւնը կ'ու-
ղենք, ազատ ըլլանք:

Ենորհակալ եմ Մոնար. Տիւբանլուի որ դլսովը
հաւանութեան նշան կուտայ. այդ բանը կը խրախուսէ
զիս և կը շարունակեմ:

(*) Նշանաւոր քարոզիչ Père Hyacinthe:

Կարդալով ուրեմն սուրբ գիրքերը այն ուշադրու-
թեամբ որով կարողացուց զիս Տէր, մէկ գլուխ մ'ալ,
մէկ տող մ'ալ չգտայ, յորում Քրիստոս պատուիրած
ըլլայ Ս. Պետրոսի ուսուցանել առաքեալները որ իւր
պաշտօնակիցներն էին:

Եթէ Ոիմովին որդի Յովանու րլար նոյնը ինչ որ
այսօր կը հաւատանք որ է մեր Ս. Պիոս Թ. Ղարմանք
է թէ ի՞նչպէս չէ ըսած անոնց, թէ երբ Հօրս ելեմ,
գուք ամէնքնիդ պիտի հնազանդիք Սիմովին Պետրոսի
ինչպէս ինծի կը հնազանդիք. ես զինքը երկրիս վրայ
իմ փոխանորդս կը գնեմ:

Ոչ միայն Քրիստոս կը լուէ այս կէտիս վրայ, այլ
այնչափ քիչ կը խորհի եկեղեցւոյ գլուխ մը գնելու, որ
երբ իւր առաքելոց աթոռներ կը խոստանայ՝ Խորայերի
երկոտասան ազգերը դատելու համար (Մատթ. ԺԹ.
28.) տասներկու աթոռ կը խոստանայ անոնց՝ իւրա-
քանչիւրին մէյմէկ հատ, առանց ըսելու որ այս աթո-
ռոց մէջ մին այսինքն Պետրոսինը միւսներէն աւելի
բարձր պիտի ըլլայ: Ստուգիւ, եթէ ուղէր այսպէս ըլ-
լալը, ըսած կ'ըլլար. ուրեմն իւր լուռթենէն ի՞նչ կը
հետեւի: Տրամաբանութիւնը կը հետեւցընէ, որ Քրիս-
տոս չուզեց զԱ. Պետրոս գլուխ կարդել առաքելական
դպրոցին:

Երբ Քրիստոս կը զրկէ առաքեալները աշխարհա-
կալելու, ամէնուն հաւասարապէս կուտայ կապելու և
արձակելու իշխանութիւնը, ամէնուն կը խոստանայ
զՀոգին Սուրբ. Ներեցէք որ դարձեալ կրկնեմ. եթէ
ուղէր իրեն փոխանորդ կարդել զՊետրոս, պէտք էր որ
հրաման ալ տար իրեն՝ իւր հոգեւոր զինուորութիւնը
սկսելու ատեն:

Ս. Գիրքը կ'ըսէ, որ Քրիստոս կ'արգիլէ Պետրոսի

և անոր ընկերաց ԹԱԳԱԼԻՈՒԵԼ, ՏԻՐԱՊԵՏԵԼ եւ ի՛շ-
ԽԱՆՈՒԹԻՒՆ ՈՒԽԵՆՈՒԵԼ հաւատացելոց վրայ, ինչպէս
սովորութիւն է մարդկանց թագաւորներուն, (Ղուկ. ի՛թ.
իԲ. 25.) եթէ Ս. Պետրոս՝ պապ ընտրուած ըլլար, Յի-
սուս ասանկ չէր խօսէր, որովհետեւ, ըստ մեր աւան-
դութեանցը, պապութիւնը երկու սուր կը բռնէ ձեռքը
ի նշան իւր հոգեւոր և ժամանակաւոր իշխանութեան։

Իր մը սաստիկ զարմանք պատճառեց ինձի, և
հաստատելով վերի ըսածներս, ըսի ինքնիրենս. եթէ
Պետրոս՝ պապ ընտրուած ըլլար, ներեա՞լ էր իւր պաշ-
տօնակիցներուն որ զրկեն զինքը Ս. Յովհաննու հետ ի
Սամարիա՝ Աստուծոյ որդւոյն Աւետարանը քարողելու
համար։ (Գործք. Ը. 14.)։

Ի՞նչ արդեօք կը մտածէիք, Յ. եղբարք իմ, եթէ
այս վայրկեանիս համարձակեինք ընտրել առաքելու-
թիւն՝ մեր Ս. Պիոս Թ. ը և զՄ՛ոնսր. Բյանդիէ երթալ
կոստանդնուպոլսոյ Պատրիարքին և յոր չորել զինքը
որ դադրեցընէ Արեւելեան հերձուածը։

Բայց ահաւասիկ իր մ'ալ որ աւելի կարեւորու-
թիւն ունի։ Տիեզերական ժողովք մը գումարուեցաւ
յիշրուսաղէմ՝ այն ինդիրները որոշելու համար որոնք կը
բաժնէին զհաւատացեալս. Եթէ Ս. պետրոս՝ պապ ըլլար,
ո՞վ գումարած կ'ըլլար այն ժողովքը. — Ս. Պետրոս։ —
Ո՞վ նախադահ կը բազմէր յայնմ. — Ս. Պետրոս կամ
իւր նուիրակները։ — Ո՞վ կը հաւաքէր և կը հրատա-
րակէր այն ժողովոյ կանոնները. — Ս. Պետրոս։ Ու-
րեմն այս բաներէն և ոչ մին եղաւ։ Առաքեալը ներ-
կայ էր ժողովոյն, ինչպէս նաև բոլոր իր պաշտօնակից-
ներն ալ. ինքը չէր որ հաւաքեց այն ժողովքին վճիռ-
ներն այլ Ս. Յակովոս։ և երբ հրովարտակները կը
հրատարակուին՝ յանուն առաքելոց, երիցանց և եղ-
բարց կը հրատարակուին։ (Գործք. ԺԵ.)

Ասա՞նկ կ'ընենք մենք ալ մեր եկեղեցւոյն մէջ։
Որչափ աւելի իմ քննութեանցս խորը կը մտնեմ,
Յ. եղբարք իմ, այնչափ աւելի կը համոզուիմ որ Ս.
Գրոց մէջ չերեւիր գլխաւորութիւն մը Յովիսանու-
որդւոյն վրայ, մինչ մենք կ'ուսուցանենք որ եկեղեցին
շինեալ է Ս. Պետրոսի վերայ։ Ս. Պօղոս, որուն հեղի-
նակութիւնը աներկբայելի է, կ'ըսէ մեզ իւր Եփեսաց-
ւոց թղթոյն մէջ. (Բ. 20.) «շինեալ է ի վերայ հիման
առաքելոց և մարդարէից», և ինքն Յիսուս Քրիստոս է
վէմ զիսոյ անկեան։»

Եւ նոյն առաքեալը դարձեալ այնչափ քիչ կը հա-
ւատայ Ս. Պետրոսի գլխաւորութեան վրայ, որ յայտ-
նապէս կը պախարակէ զանոնք որ կ'ըսեն. «Ես Պօ-
ղոսեան եմ և միւսն եթէ ես ապօղոսեան, (Կորնթ. Ա.
12.) ինչպէս բնականաբար զանոնք ալ որ ըսելու ըլ-
լային, թէ մենք Պետրոսեան ենք։ Ուրեմն թէ որ Պետ-
րոս առաքեալը Քրիստոսի փոխանորդն ըլլար, Ս. Պօղոս
պիտի ետ կենար ասանկ սաստիկ կշտամբելէ զանոնք
որոնք իւր պաշտօնակցին յարեալ էին։

Նոյն առաքեալն Պօղոս թուելով Եկեղեցւոյն պաշ-
տօնները, կը յիշէ առաքեալները, մարդարէները, ա-
ւետարանիչները, վարդապետներն և հովիւները։

Հաւատալի՞ բան է, Յ. եղբարք իմ, որ Ս. Պօղոս,
մեծ վարդապետն ազգաց մոռցած ըլլար պաշտօննե-
րուն ամենէն առաջինը այսինքն ՊԱՊՈՒԹԻՒՆԸ, եթէ
ՊԱՊՈՒԹԻՒՆԸ երկնային կարգաւորութիւն մը եղած ըլ-
լար։ Այս մոռացութիւնը ինձի կարելի բան չերեւցաւ,
ինչպէս կարելի չերեւնար որ այս ժողովոյս պատմա-
գիրը մոռացութեամբ խօսք մը անդամ չընէ մեր Պիոս
Թ. Սըբաղանին վրայ։ (Քանի մը ձայնեւր. ԼՈՒ, ՀԵՌԵ-
ՏԻԿՈՍ, ԼՈՒՇ.՝)

Հանդարտեցէք, եղբարք իմ, դեռ ամեն բան չըսի, իմ շարունակելուս արդելք ըլլալովնիդ պիտի ցուցընէք աշխարհի, որ պակասութեան մէջ կը գտնուիք ժողովյս ամենէն պղտիկ անդամին բերանը գոյելով: Կը շարունակեմ:

Առաքեալն Պօղոս իր նամակաց ոմանց մէջ, զորոնք այլ և ալ եկեղեցեաց կ'ող զիէ, Պետրոսի դլխաւորութեան վրայ յիշատակութիւն չըներ: Եթէ այս դլխաւորութիւնը գոյութիւն ունենար, եթէ, մէկ խօսքով, եկեղեցին իր ծոցին մէջ դերագոյն դլուխ մը ունենար անսխալ ի վարդապետութեան, արդեօք աղդաց մեծ վարդապետը կը մառնա՞ր անոր խօսրն ըներու: Ի՞նչ կ'ըսիմ: Երկար նամակ մը գրած կ'րլար այս կարեւոր և գլխաւոր նիւթոյս վրայօք: Երբ կը կանգնուի Քրիստոնէական վարդապետութեան չէնքը, կրնա՞յ մուցուիլ անոր հիմունքը և կամարին միջնակառը, ինչ պէս ինքը մոռցաւ: Հիմայ, որպէս զի առաքելական եւ կեղեցին հերետիկոսական չդատուի, զոր չենք ուզեր և ոչ ալ կը համարձակինք ըսելու, ստիպեալ ենք միաբանիլ յայսմ թէ եկեղեցին երբէք չեղաւ այնչափ գեղիկ, այնչափ անարատ և այնչափ սուրբ, որչափ այնօրերը յորս պապ չկար: (Զայներ. ՍՈՒՏ է, ՍՈՒՏ է.)

Առւտ չէ, Մոնոր. տը Լավալ. Եթէ ձեր մէջէն մէկը յանդգնի մտածել, Յ. Եղբարք, որ եկեղեցին այսօր պապ մը ունենալով իրեն գլուխ՝ աւելի հստատուն է ի հաւատս և աւելի անարատ ԱՌԱԲԵԼԱԿԱՆ Եկեղեցինթ սովորութից մէջ, թող յայտնապէս զրուցէ յերեսս տիեզերաց. վասն զի այս տեղս կեդրոն է, ուսկից մեր խօսքերը կը թռչին մէկ բնեռէն մինչեւ ի միւսն: Կը շարունակեմ: Ոչ Ս. Պօղոսի, ոչ Ս. ՅՈՎՀԱՆՆՈՒ ԿՈՄ Ս. ՅՈՒԿԹԻԱՅ գրուածոց մէջ հետք կամ սերմ մը կը կը լուէ:

ցայ դժնել պապական իշխանութեան: Ա. Ղուկաս, առաքելական գործոց պատմագիրը, այս դլխաւոր կէտիս վրայօք կը լուէ:

Այս սուրբ մարդոց լուութիւնը, որոնց գրուածքը աստուածային ներշնչմամբ եղած գրուածոց կանոնին մասերէն են, ծանր և անկարելի բան մը երեւցաւ ինչ ծի, եթէ Պետրոս արդարե պապ եղած ըլլար. ինչպէս արդարացի չէր րլար Թիէրի լուութիւնը, եթէ Նաբուշէն Պօնարարդի պատմութեան մէջ զանց լնէր կայսր տիտղոսը:

Կը տեսնեմ իմ առջեւս ժողովյս անդամներէն մէկը որ մատնանիշ կը զուրցէ. ահա հերձուածող եւ պիսկոպոս մը որ սուտ անուամբ մեր մէջը մտած է:

Ոչ, ոչ, Յ. Եղբարք իմ, ես այս սրբազն ժողովյս մէջ գողի մը պէս պատոհանէն մտած չեմ այլ ձեզի պէս գունէն. իմ եպիսկոպոսական տիտղոսս կուտար ինձի ներս մտնելու իրաւունքը, ինչպէս նաև իմ քրիստոնէական խիզնս կը պատուիրէ ինձ խօսիլ և զրուցել զայն ամենայն որուն ճշմարտութեանը վրայ չեմ տարակուսիր:

Այն բանը որ ամենէն աւելի չբացատրուելու կերպով մը զարհուրեցոյց զիս՝ Ս. Պետրոսի լուութիւնն է: Եթէ առաքեալը ըլլար այն՝ ինչ որ մենք բարձրաձայն կը քարոզենք թէ, այսինքն Յիսուսի Քրիստոսի փոխանորդը երկրիս վրայ, ինքը պէտք էր դիտնալ զայն և թէ որ գիտնար զայն, գոնէ անգամ մը, անգամ մը միայն Պապի պէս չէ՞ր գործէր: Պենտեկոստէի օրը կրնար զայն ընել, երբ իւր առաջին ատենարանութիւնը արտասանեց, բայց չըրաւ անանկ բան մը. Երուսաղեմի ժողովքին մէջ, հոն ալ չըրաւ. Անտիոքի մէջ, հոն ալ չըրաւ. առ եկեղեցին ուղղեալ երկու նամակաց մէջ, դարձեալ

չըրաւ, երեւակայեցէք ասանկ պապ մը, Յ. Եղբարք, եթէ արդարու Ս. Պետրոս պապ մը եղած ըլլար :

Ուրեմն եթէ կ'ուզե՞նք պնդել որ ինքը պապ եղած է, կը ծնանի բնական հետեւութիւն մը զոր պէտք է նոյնպէս պաշտպանել, այսինքն իւր պապ ըլլալուն վրայօք իրեն անգիտութիւնը . հիմայ կը հարցունեմ ով որ գլուխ ունի և կը մտածէ և միաք խորհրդածելու . կարելի՞ են այս երկու ենթադրութիւնները :

Դարձեալ կ'ըսեմ. Քանի որ կ'ապրէին առաքեալները, եկեղեցին երբէք չմտածեց որ պապ մը կրնայ ըլլալ. ասոր հակառակը պնդելու համար պէտք է կրակի տալ բոլոր սուրբ գրութիւնները և կամ բոլորովին ուրանալ զանոնք :

Կը լսեմ որ յամենուստ կ'ըսեն . Միթէ Ս. Պետրոս Հռոմ չկեցա՞ւ . միթէ զլսիվալը չխաչուեցա՞ւ : Այն աժոռոը (*) որուն վրայէն կը քարողէր և այն սեղանը որուն վրայ կը պատարագէր, միթէ այս յաւիտենական քաղքիս մէջ չե՞ն :

Սրբոյն Պետրոսի ի Հռոմ բնակիլը Յ. Եղբարք, աւանդութենէ զատ ուրիշ ապացոյց մը չունի . բայց եթէ ինքը Հռովմայ եպիսկոպոս ալ եղած ըլլայ, իւր այս քաղքիս եպիսկոպոս ըլլալէն կարելի՞ է հետեւ-

(*) Դան. բարգմ. : Լսածնուս համեմատ Ս. Պետրոսի անունով աթոռ մը դարերէ ի վեր կը պահուի Հռովմ. համանուն մեծ տաճարին մէջ Աւագ խորանին վրայ եկեղեցւոյ չորս վարդապետաց պղինձէ հակայ արձաններուն ձեռքով վերամբարձ՝ ամպնովանիներու և ծածկոցներու տակ, և զոր դուրս կը հանեն Պիոս Թ. ի 25 տարւոյն Յորեկեանին օրը և զինքը վառաւորապէս վրան կը նստեցընեն : Արաբերէն գիտցող մը դիպուածով մօտենալով աթոռին կը տեսնէ վրան զրուած «լա ի լա իննալլահ, Մուհամմէս հրկուլլահ»:

յընել և հաստատել իր գլխաւորութիւնը : Առաջին կարգի ուսումնական մը, Աքալիճէր, չերկբայեցաւ ըսելու, որ Ս. Պետրոսի եպիսկոպոսութիւնը ու Հռովմ բնակիլ՝ ծիծաղելի առասպելաց կարգը կրնան համարուի : (Աղաղակեներ . ԽՕՍՔԸ ԿԾԲԵՑԼԻ՞Ք, ԷՆԴՀԱՏԵՑԼԻ՞Ք ԽՕՄՐԸ, ԹՊՂ. ԽՃՆ. ԱՅ ԲԵՄԼՆ) :

Յ. Եղբարք իմ, պատրաստ եմ լուելու, բայց աւելի պատշաճ չէ* այսպիսի ժողովքի մը մէջ, ինչպէս է մերինը, քննել զամնենայն ինչ, ինչպէս առաքեալը կը պատուիրէ, և հաւատալ այն բանին որ բարի է : Բայց, Յ. Եղբարք իմ, մենք իշխանապետ մը ունինք, որուն առջև ամէնքնիս նաև ինքը Ս. Պիոս Թ. պարաւաոր ենք երկրպագել, լուել և գլուխնիս խոնարհեցընել : Այս իշխանապետը պատմութիւնն է :

Պատմութիւնը առասպել չէ, որ ինչպէս բրուտով կաւը կը գործածէ և կը փոփոխէ, անանկ փոփոխուի. ադամանդ. է անիկայ որ ապակիին վրայ անջնջելի խօսքեր կը քանդակէ : Մինչև հիմայ անոր կոթնածեմ, և եթէ առաքելոց օրերը պապութեան հետք չգտայ, յանցանքն իմս չէ այլ իրեն : Կ'ուզէ՞ք ուրեմն ուրիշին յանցանքին համար զիս ամրաստանել : Ազատ էը ընելու :

Աջ կողմէս այս խօսքերը ականջս կուգան . ԴՈՒ ԵՍ ՊԵՏՐՈՍ (բատ Լատինական թարգմ.) ԵՒ Ի ՎԵՐԱՅ ԱՅԻՇ ՎԻՄԻ ՇԻՆԵՑԻՑ ԶԵԿԵՆԵՑԻ ԻՄ. (Մատթէ. Ժ.9.)

Քիչ մը ետքը, Յ. Եղբարք իմ, այս նիւթոյս կը պատասխանեմ . բայց անկէ առաջ պէտք է որ իմ պատմական խուզարկութեանց եղրակացութիւնն ընեմ ձեզ :

Կը յուսամ որ ձեզմէ ոչ ոք պիտի ուզէ երկբայիլ իպպոնայի մեծ եպիսկոպոս Ս. Օգոստինոսին հեղինակութեանը վրայ : Այս աստուածապաշտ վարդապե-

տը կաթողիկէ եկեղեցւոյ փառքն ու պատիւը, քար-
տուղար էր Մէկիվետանեան (*) ժողովքին մէջ։ Այն
նուիրական ժողովքին վճռոց մէջ կը կարդացուին այս
նշանաւոր խօսքերը։ Ով ՈՐ ԾՈՎԷՆ ԱՆԴԻՆ (**)
ՈՒԶԵ-
ՆԱՅ ԲՈՂՈՔԵԼ, ՍՓՐԻԿԵՒ Մէջ Մէկէ Մը ԶԲՆԴՈՒԻՆ-
ՈՒՎ Ի ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹԻՒՆ :

Ավրիեկէի Եպիսկոպոսները այնչափ քիչ կը ճանչ-
նալին Հռովմայ Եպիսկոպոսին դլխաւորութիւնը , որ
բանադրանօք կը պատժէին զանոնք որոնք առ նա բո-
ղոքելու համարձակէին :

Սոյն այս եպիսկոպոսները կարքեթոնի վեցերորդ ժողովոյն մէջ զոր գումարեց Աւրելիոս նոյն քաղըին եպիսկոպոսը, գրեցին Հռովմայ կելեստինոս եպիսկոպոսին, պատուիրելով իրեն, որ Ավրիիկէի եպիսկոպոսաց, քահանայից և կղերիկոսաց բողոքները չընդունի . այլևս նուիրակներ ու գործակալներ չդրէի, և միանդամայն մարդկային ամբարտաւանութիւնը եկեղեցւոյ մէջ յմտցրնէ :

Հոռվմայ պատրիարքին առջի ժամանակներէ ի վեր
բոլոր հեղինակութիւնը իրեն քաշել ուզելը բացայատ
իրականութիւն մ'է . բայց աս ալ աներկբայ իրակա-
նութիւն մ'է միանգամայն , որ ինքը գլխաւորութիւն
չունէր , զոր անդրալեռնեալք իրեն կը սեփականեն .
Եթէ ունեցած ըլլար զայդ , Ափրիկէի եպիսկոպոսնք
և ամէնէն առաջ Ս. Օգոստինոս կրնայի՞ն յանդգնիլ ի-
րենց վճիռներովը արգելուլ առ նորա գերագոյն ատ-
եանը բողոքելու :

Առաքելց օրերը պապոթեան հետք չգտնելով,
ըստինքնիրենս, վինտուածս կրնամ դանել եկեղեցւոյ

(*) Ավրիկէի մէջ :

(**) Այսինքն ի Հռովմ:

տարեզ ըստ թեանց մէջ՝ Հիմայ ուրեմն համարձակ ըսեմ. մէկ պապ մը միայն փնտռեցի առջի չորս դարուց մէջ և չկրցայ գտնել.

Առանց դժուարութեան կը խստովանիմ, որ Հը-
ռովլմայ պատրիարքութիւնը առաջին աթոռն ունէր,
Յուստինիանոսի մէկ օրէնքը կ'ըսէ. «ըստ չորս ժողովոց
որոշմանցը կը պատուիրեմք որ նախնոյն Հռովլմայ Ս.
Պապը եպիսկոպոսաց առաջինը համարուի, և բարձր.
արքեպիսկոպոսն կոստանդնոս պոլոյց, որ է նոր Հռովլմայ,
երկրորդ համարուի» :

Հիմայ պիտի ըսէք ինձի որ խոնարհէ ուրեմն Պատմին զիսաւորութեան դիմաց :

Այսքան դիւրահաւան մ'ըլլաք այս ապացուցիս Յ. եղբարք իմ, վասն զի Յուստինիանու օրինաց ճակար դրած է «ԶԴԱՆ ՀԻՈՐԴԱԽԹԵՆԵԼ ԱԹՈՌՈՅՑ ՊԼՏ-ԲԻՈՒՅ» : Ուրեմն ուրիշ բան է գլխաւորութիւն, ուրիշ բան իշխանութիւն իրաւասութեան . այսպէս ուրիսակի համար ենթադրենք որ Ֆիորէնցայի մէջ բոլոր տէրութեան եպիսկոպոսաց յօդավիք մը ըլլայ . հարկաւ առաջնութիւնը պիտի տրուի Ֆիորէնցայի նախագահին, ինչպէս առ Արեւելեայս արուած է Կոստանդնուպոլացոյ պատրիարքին և յԱնդրկիա՞ Քէնդրպարիի արքեպիսկոպոսին : Բայց ոչ առաջիւը, ոչ երկրորդը կրնան մակաբերել իրենց սեփական աթուէն գուրս աւելի իրաւասութիւն մը իրենց պաշտօնակցաց վեայ :

Հոռվայ եպիսկոպոսաց առաւելութիւնը կրնայ
յառաջ գալ ոչ թէ աստուածային իշխանութենէ մը ,
այլ այն քաղքին փառաւորութենէն յորում իրենց ա-
թոռը ունէին : Մոնսր. Տարպուա պատուով վերագոյն
չէ քան զԱւինիոնի արքեպիսկոպոսը , այսու ամենայնիւ
Փարիզ իրեն առաւելութիւն մը կուտայ , զոր չէր ու-



նենար , եթէ իւր պալատը փոխանակ Աէնի եղերաց վրայ ըլլար՝ ըլլար Հռոդանոսի վրայ . Այն բանը որ ճշմարիտ է կրօնական դասակարգութեան մէջ . ճշմարիտ է նաև քաղաքականին և քաղաքավարականին մէջ . Ֆիորենցայի քաղաքապետը Բիզուի ալ քաղաքապետ չէ , այլ քաղաքականապէս և քաղաքավարապէս մեծագոյն առաւելութիւն մը ունի :

Էսի որ Հռովմայ պատրիարքը առջի դարերէն ի վեր հետամուտ եղաւ եկեղեցւոյ տիեզերական կառավարութեան : Դժբաղդաբար շատ մօտ ալ հասաւ այն բանին . բայց ստուգիւ ան տեևն չունէր զայն , որովհետև ընդդէմ իւր պահանջմանցը Թէոդոս Բ. կայսրը օրէնք մը հանեց որով կը հաստատէր թէ կոստանդնուպոլսոյ պատրիարքը նոյն իշխանութիւնը ունի ինչ որ Հռովմայ պատրիարքը :

Քաղկեդոնի ժողովյն հայրերը հնոյն և նորոյն Հռովմայ եպիսկոպոսը մի և նոյն կարդը դասեցին նաև ամէն եկեղեցական բաներու մէջ . (Կան . 28.)

Կարքեդոնի վեցերորդ ժողովը արդիւց բոլոր եպիսկոպոսաց , զլիսաւոր կամ ինքնաղլուխ եպիսկոպոս տիտղոսը :

Գալով ընդհանուր եպիսկոպոս տիտղոսին , զոր վել չերը պապերն առին , Ս. Գրիգոր Ա. հաւատալով որ իւր յաջորդները երբեք պիտի չյանդնին կապտել այդ տիտղոսը , զրեց այս նշանաւոր խօսքերը . «ոչ իմ նախորդներէս հաճեցաւ այս պիղծ անունը կրել . որովհետև երբ պատրիարք մը իր անձին ընդհանուր անունը կուտայ , պատրիարքութեան տիտղոսը անուանարկութիւն մը կը կրէ : Հեռո՛ւ ուրեմն քրիստոնեայէ մը տիտղոս կրելու փափաքը որ զինքը վատահամբաւ կ'ընէ իւր եղբարց մէջ : »

Ս. Գրիգորի խօսքերն իւր կոստանդնուպոլսոյ պաշտօնակցին ուղղեալ են , որ կը հետամտէր եկեղեցւոյ նախագահութեան : Պելագիոս Բ. պապը՝ ԱՄՊՈՒԹԻՇՏ և ՊիՂԾ կ'անուանէ զՅովհաննէս կոստանդնուպոլսոյ եպիսկոպոսը , որ կը ջանար ձեռք բերել ծարագոյն քահանայապետութիւնը : « Հոդ մ'ընէք , կ'ըսէ , ԸՆԴՀԱՆՈՒԹԻՅ տիտղոսին վրայօք , որ Յովհաննէս բռնարարեց ապօրինաւորապէս . պատրիարքներէն և ոչ մին առնու այս պիղծ տիտղոսը . որովհետև ինչպիսի՞չ չարեաց պէտք չէ սպասենք , եթէ քահանայից մէջէն կ'ելլեն այսպիսի տարերը : Ուրեմն կ'ստուգուի նախագուշակեալն : — Հպարտութեան որդւոց թագաւորն է : » Պելագիոս Բ. նամ . 13)

Ոյս և ասոնց նման ուրիշ հաւասարազօր հարիւրաւոր իշխանութիւններ չե՞ն ապացուցաներ , կէսօրուան արեւոն լրացյն պայծառութեան պէս որ Հռովմաց առաջին եպիսկոպոսները լաւ ուշ ճանշուեցան իրեւ ԸՆԴՀԱՆՈՒԹԻՅ ԵՊԻՍԿՈՊՈՍ և ԳԼՈՒԽ Եկեղեցիւթեան եւ ուրիշ կողմանէ ալ , ո՞վ չդիտեր թէ ինչպէս 325էն , յորում գումարուեցաւ առաջին ժողովն Նիկոյ , մինչև 580 յորում եղաւ երկրորդ տիեզերական ժողովն Կոստանդնուպոլսոյ , 19 արեւմտեան եպիսկոպոս միայն ներկայ գանուեցան 1109 Եպիսկոպոսներէն որոնք առջիւ վեց ընդհանուր ժողովոց ներկայ գտնուած էին :

Ո՞վ չդիտեր որ կայսրները գումարած էին այդ ժողովները առանց իմացընելու և երբեմն ընդդէմ կամաց իսկ Հռովմայ եպիսկոպոսին : Խ՞նչպէս Ոսիոս Քորտովայի եպիսկոպոսը նախագահ բազմեցաւ Նիկոյ առաջին ժողովքին մէջ և անոր վճիռները ձեւացուց նոյն Ոսիոսը ետքը նախագահ նստաւ Սարգիկէի ժողովքին մէջ՝ մերժելով Հռովմայ Յուլիոս եպիսկոպոսին

Նուիրակները Աղես չեմ պնդեր, Յ. եղբարը իմ, և
կ'սկսիմ խօսելու ձեր այն մեծ փաստին վրայօք զոր ա-
ռաջի կը դնէք Հռովմայ եպիսկոպոսին Գլուհինուի-
թի ինը հասաւաելու համար :

Վ. Եկեղեցին յորոյ վերայ շինեալ է Ս. Եկեղեցին, դոք
կ'իմանաք ՓեՏՐՈՒ : թէ ուղիղ է՝ վճը կը լմնեայ .
բայց մեր նախնիքը մեղի պէս չէին մտածեր և ստու-
գիւ բան մը զիտէին :

Ս. Կիւրեղ իր Երրորդութեան չորրորդ գրքին մէջ
կ'ըսէ. ԵՄ կը ՀԱԿԵՏԱՄ որ ԶՎԵՄԸ իմանալու է ա-
ռաքելոյն անշարժ հաւատքը : Ս. Իւրիոս՝ Բուագիէի
եպիսկոպոսը իր Երրորդութեան Բ. գրքին մէջ կ'ըսէ.
Վ.ՄՆ (petra) է երջանիկ և միակ ՎԵՄՆ հաւատոյ
վկայեալ ի բերանոյ Ս. ՓեՏՐՈՒի. և այս վկայեալ Վ.Ի-
ՄԻՆ վրայ, կ'րոէ Երրորդութեան վեցերորդ գրքին
մէջ, այս Վ.ՄԻՆ վրայ և այս Վ.ՄԻՆ ՓեՏՐՈՒ ան-
տանեցաւ առաքեալը : Իրմէ Ետքը Ս. Յովհան Ռոկե-
րերան կ'ըսէ Մատոթէոսի 53րդ ճառին մէջ. այս Վ.ՄԻՄԻՄ
վրայ պիտի շինեմ իմ Եկեղեցիս, այսինքն ի վերայ
հաւատոյ վկայութեան . ուրեմն ո՞րն էր առաքելոյն
վկայութիւնը :

Ա. Հաւատսիկ. ԴՈՒ ԵՄ ՔՐԻՍՏՈՍՆ ՈՐԴԻ ԱՍՏՈՒԾՈՅ
ԿԵՆԴՈՆԻՈՅ :

Ս. Ամբոսիոս, Միւանու եպիսկոպոսը Եփեսացւոց
երկրորդ գլխոյն մէջ, Ս. Բարսեղ Սելեւկիացին և
հարք ժողովոյն Քաղկեդոնի ճշդիւ նոյն բանը կը քա-
ռողեն :

Հին քրիստոնէութեան վարդապետաց առաջին-
ներէն մէկն է Ս. Օգոստինոս իր գիտութեան և սըր-
բութեանը համար: Ուրեմն մտիկ ըրէք իր գրածը Ս.
Յովհաննու առաջին նամակին երկրորդ ճառին մէջ:

Ի՞նչ կ'ողին բաել այն խօսքերը. Ի ՎԵՐ ԷՅ ԱՅՍՐ ՎԻՄԻ
ՇԵՆԵՑՅԻՑ ԶԵԿԵՂԵՑԻ իՄ: Այն հաւատքին վրայ, անոր
վրայ որ լսուեցաւ. դու ես Քրիստոսն որդի Աստուծոյ
կենդանւոյ :

Իր Ս. Յովհաննու 124րդ ճառին մէջ կը գտնէնք
այս նշանաւոր խօսքն ալ ԱՅՍՐ ՎԻՄԻՑ ՀԱՅ ԴԱՒ
ՎԿԱՅԵՑԻՐ ՊԻՑԻ ՇԻՆԵՄՄ ԻՄ ԵԿԵՂԵՑԻՄ, ԱՐՈՎՀԵՑԵՑԵԿ
ՔՐԻՍՏՈՍ ԷՐ Վ.ՄԻ :

Այս մէծ եպիսկոպոսը այնչափ քիչ կը հաւատար
Եկեղեցւոյն Ս. Պետրոսի վրայ շինեալ ըլլալուն, որ
կ'ըսէր իւր հաւատացելոց իր 13րդ քարոզին մէջ. «Դու
ես ՊԵՏՐՈՍ և այս ՎԻՄԻՑ ՎՐԱՅ որում դու վկայեցիր,
այս ՎԻՄԻՑ ՎՐԱՅ զոր դու ճանչցար ըսելով — Դու ես
Քրիստոսն որդի Աստուծոյ կենդանւոյ — ՊԻՑԻ ՇԻՆԵՄ
ԻՄ ԵԿԵՂԵՑԻՐ ԻՄ ՎՐԱՅ, ՈՐ ԵՄ ԵԿԵՂԵՑԻՐ ԱՍՏՈՒԾՈՅ
ՈՐԴԻՆ, ԻՄ ԵԿԵՂԵՑԻՐ ՊԻՑԻ ՇԻՆԵՄ ԻՄ ՎՐԱՅ ԵԿԵՂԵՑԻՐ :

Այս հուշակաւոր խօսքին վրայ ինչ կերպով որ կը
մտածէր Ս. Օգոստինոս, բոլոր իւր ժամանակին քրիս-
տոնէութեան կարծիքն ալ ան էր : Ուրեմն կրկնու-
թեամբ կը հաստատեմ :

Ա. թէ Յիսուս միեւնոյն իշխանութիւնը տուաւ ա-
ռաքելոց ինչ որ Ս. Պետրոսի :

Բ. թէ երբէք առաքեալները չճանչցան զՍ. Պետ-
րոս իրբու վոխանորդ Յիսուս Քրիստոսի և անսխալ
վարդապետ Եկեղեցւոյ :

Գ. թէ Ս. Պետրոս Երբէք չմտածեց թէ ինքը պատ
է և ոչ երբէք պապութիւն ըրաւ :

Դ. թէ առջի չորս դարուց ժողովքները, մինչ կը
ճանչնային այն գերազոյն գահը զոր Հռովմայ եպիս-
կոպոսը կը զրաւէր Եկեղեցւոյ մէջ ի պատճառս քա-

զաքին Հռովմայ, անոր ուրիշ բան չտուին բայց եթէ պատուոյ առաւելութիւն մը և ոչ թէ իշխանութիւն կամ իրաւասութիւն մը :

Ե. թէ սուրբ հայրապետը այն համբաւաւոր խօսքին համար թէ ԴՈՒ ԵՍ ՊԵՏՐՈՍ ԵՒ ՎԵՐՈՅ ԱՅՑԻ ՎԵՄԻ ՇԻՆԵՑԻՑ ԶԵԿԵՂԵՑԻ ԻՄ այնպէս չիմացան որ ԵԿԵՂԵՑԻՆ շինուած րլայ ՊԵՏՐՈՍԻ վրայ (Super Petrum), այլ վիմին վրայ (super petram) ալիբո՞ւ առաբելյան վկայութեան հաւատքին վրայ :

Յաղթանակաւ կ'ապացուցանեմ խօսքս պատմութեամբ, տրամաբանութեամբ, արդարութեամբ, խոհականութեամբ և քրիստոնէական խղճիւ, որ Յիսուս Քրիստոս գլխաւորութիւն մը չնորհեց Ս. Պետրոսի, և Հռովմայ եպիսկոպոսները ուրիշ կերպով չեղան թագաւորը Եկեղեցւոյ՝ եթէ ոչ մէկիկ մէկիկ գրաւելով բօլոր եպիսկոպոսութեան իրաւունքները: (Չայնիւր. Անէ, Աներիշը, ԲՈՂՈՔԾՈԿՈՆ, ԼՈՒ.)

Ես աներես բողոքակա՞ն . . . Ո՛չ, հաղար անգամ ո՛չ:

Պատմութիւնը ոչ կաթողիկէ է, ոչ անդլիական, ոչ կալվինական, ոչ լուտերական, ոչ հայկական, ոչ հերձեալ յունական և ոչ անդրալեռնական, այլ է, ինչ որ է այսինքն հաւատոյ, կանոնաց և տիեզերական ժողովոյ բոլոր վկայութիւններէն աւելի գորաւոր բան մը :

Վրիպեալ համարեցէք զինքը եթէ կրնաք, բայց
փճացընել զինքը չէք կրնար, ինչպէս աղիւս մը հա-
նելով Քողիզէն զինքը կործանել չէք կրնար։ Թէ որ
ըսի բան մը որուն հակառակը ցուցընէ պատմոթիւնը,
պատմոթեամք ինձի ճանչցուցէք, և առանց վայրկեան
մը դանդաղելու հրապարակական թողոթիւն պիտի
խնդրեմ։ բայց համբերող եղիք և կը տեսնէք որ դեռ

ամեն բան չըսի ինչ որ պէտք էր ըսելև ինչ որ կ'ուշ զէի. մինչև խարոկին անդամ սպասէ ինձի Ս. Պետրոսի հրապարակին մէջտեղ, պէտք չէ ո՞՛ լռեմ և ինձի պարտք է շարունակել:

Մոնար. Տիւբանլու իւր համբաւաւոր ԽՈՐՀԻԴԱԾՈՒ-
ԹԵԱՆՅ մէջ այս Վատիկանեան ժողովոյն վրայ, զուրցած
է և իբաւամբ, որ եթէ մօնք անսխալ հրատարակենք
զՊիոս թ. ի հարկէ և բնական տրամաբանութեամբ
պիտի ստիպուինք նաև անսխալ ճանչնալ բոլոր իւր նա-
խորդները. Արդ ահաւասիկ, Յ. եղբարք իմ. պատմու-
թիւնը իւր իշխանական ձայնը կը բաձրացընէ զձեզ
աներկրայ ընելու համար որ քանի քանի պապեր սխա-
լեցան. գուք բողոքեցէք և մխտեցէք. ես պատմու-
թեամբ կը խօսիմ:

Վիկտոր պապը (192) հաստատեց Մոնտանեան աշխանդը, ետքը դատապարտեց դայն :

Մարկելինոս (296—303) կռապաշտ եղաւ, վես-
տայի տաճարը մտաւ և խոռնկ մասոյց դիցուհոյն: Դուք
պիտի ըսէք որ տկար գտնուեցաւ, բայց ես պիտի պա-
տասխանեմ: Յիսուս Քրիստոսի փոխանորդ մը կը մեռ-
նի, բայց չուրանար:

Լիբրիս (358) ընդունեցաւ Անաստասայ դա-
տապարտութիւնը և խոստովանեցաւ Արիոսականու-
թիւնը՝ աքսորանքէն ետ կանուելու և նորէն իր դա-
հին վրայ հաստատուելու համար :

Ոնորիս (625) միակամադաւանաց կողմը միտեցաւ. հայրն կրադրի բացայալտ ապացուցած է զայն :

Գրիգոր Ա. (578—90) ՆԵՐ. կ'անուանէ զանիկա
որ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ անունը առնու, և ԸՆԴ-
ՀԱԿԱՌԱԿՆ ՊՈՆԻՎԱԿԻՈՍ Գ. (607—8) կ'առնու այս տիտ-
ղոսը Փոկաս Հայրասպան կայսերէն :

Յարութիւն Բ. (1088—1099) և Եւդինէսս Գ. (1145—1153) կը տնօրինեն մենամարտութիւնը. Յուշ Ի. (1509) և Պիոս Դ. (1560) կ'արգիլեն զայն:

Եւդինէսս Դ. (1431—39) Պաղիլէայի ժողովքը և Պոհեմիոյ եկեղեցեաց մէջ բաժակին վերադարձը կը հաստատէ. (Երկու տեսակաւ հաղորդուիլ.) և նոյնը յետս կը կոչէ Պիոս Ի. (1658):

Աղրիանսս Բ. (867—872) քաղաքական ամսւսնութեան վաւեր ըլլալը կը յայտնէ: Պիոս Է. (1800—23) կը դատապարտէ զայն: Բասսոս Ե. (1585—1590) կը հրատարակէ Ս. Գրոց տպագրութիւն մը և կոնդակաւ մը կը յանձնէ ընթեռնուլ զայն, Պիոս Է. կ'արգելու անոր ընթերցումը:

Կղեմէս Ժ. (1773) կը քակտէ Յիսուսեանց կարգը զոր հաստատեր էր Պողոս Գ. Պիոս Է. վերստին կը հաստատէ զայն:

Բայց ինչո՞ւ ասանկ հեռաւոր ապացոյցեր կը փընտըռենք. Մեր Ս. Հայրը Պիոս Թ. որ հոսներկայ է, իր կոնդակին մէջ յորում ժողովյոս կանոնները կուտայ՝ եթէ ինքը՝ ժողովքը ըլլացած մեռնի, ո՞չ ապաքէն կը ոչնչացընէ բոլոր այն բաները որ անցելոյն մէջ իրեն հակառակ կրնան ելլել՝ նաև եթէ իւր նախորդաց վընձիռներէն յառաջ եկած ըլլան: Եւ արդարեւ եթէ Պիոս Թ. ՅԱԹՈՒՈՒՅ հրամայեց, իւր գերեզմանին խորէն ալ չէր կրնար հնաղանդութիւն պահանջել իրեն յաշորդ եկեղեցւոյ թագաւորներէն:

Անվերջանալի կ'ըլլայ, Յ. Եղբարք, թէ ձեր աշքին առջեւ դնելու ըլլամ Պապերուն հակասութիւնները իրենց վարդապետութեանց մէջ: Ուրեմն եթէ դուք ներկայ Պապին անսխալութիւնը հրատարակելու ըլլաք, բռնի պիտի հարկադրիք ըսել, ուրիշ բան է որ անկարելի

եղած բանն ալ ապացուցանել ջանաք, թէ՝ Պապերը հակասական եղած չեն, և կամ պէտք է քարոզէք թէ Հոգին Սուրբ ձեղի յայտնեց որ պապական անսխալութեան սկիզբը 1870էն կ'սկսի: Պիտի կարենա՞ք այս շափ յանդդնիլ:

Ժողովուրդները թերեւս անտարբեր կ'ըլլան աստուածանական խնդրոց նկատմամբ, որուն կարեւորութիւնը ոչ կ'իմանան և ոչ ալ կը զգան. բայց սկիզբները որչափ ալ անտարբեր ըլլան, հետեւանքը տեսնելէն ետքն ալ անտարբեր պիտի ըլլան: Մի՛ խաբէք ուրեմն ինքինքնիդ. Եթէ հրատարակելք պապական անսխալութեան վարդապետութիւնը: Բողոքականք որ մեր հակառակորդներն են, այնչափ աւելի համարձակ յաղթութիւն պիտի կանգնեն, որչափ որ պատմութիւնը ունին ձեռուընին մեզի հակառակ և իրենց նպաստաւոր, մինչդեռ մենք անոնց դէմ ուրիշ բան չունինք բայց եթէ մեր ժխտումները: Ի՞նչ պիտի ըսենք իրենց եթէ հառարակութեան գիմացէն կարդաւ անցընեն Հոռվմայ Եպիսկոպոսները Դուկասէն մինչեւ Պիոս Թ:

ԱՇ, Եթէ ամէնքը Պիոս Թ.ի պէս ըլլային, կատարելապէս կը յաղթանակէինք. բայց աւա՞զ, այդպէս չէ: (Աղաղակներ, ԼՌԱԽԹԻՌԻՆ, ԼՌԱԽԹԻՌԻՆ, ԲԱԽԹԻՌԻՆ է, ԲԱԽԹԻՌԻՆ):

Մի՛ պոռաք, Տեարք իս, պատմութենէն վախնալը յաղթուիլ ըսել է. Եթէ Տիբերիսի բոլոր ջուրերը պատմութեան վրայէն միանդամյն անցընէք, անոր մէկ էջն ալ չէք կրնար չնչել: Թողուցէք որ խօսիմ. և նիւթոյս կարեւորութիւնը որչափ որ կը ներէ համառօտ պիտի անցնիմ:

Վիրզիլիսս պապը (538) ԲԵՂԻՍԱՐԻՆ գնեց պապու

թիւնը, որ Յուստինիանոս կայսեր տեղակալն էր. իրաւ
է որ խօսքին դրժելով բան մը չը վճարեց:

Կանոնակա՞ն է ուրեմն այս կերպով պապական
խոյը ձեռք բերելը: Քաղկեդոնի երկրորդ ժողովը
բացարձակ դատապարտեր էր այդ գործը: Նոյն ժո-
ղովյն կանոնաց միոյն մէջ կը կարդանը ուր այն եւ-
պիսկոսուը որ դրամով ձեռք կը ձգէ եպիսկոպոսու-
թիւնը. զրկուի անկէ և իյնայ իւր աստիճանէն»:

Եւդինէոս Դ. պապը (1145) Վիրդիլիոսին հետեւ-
սեցաւ: Ա. Բեռնարդոս, իւր դարուն պայծառ աստղը,
յանդիմանեց զպապը ըսելով իրեն. կրնա՞ս ցուցընել
✓ ինծի մէկ անձ մը Հոռմմայ այս մեծ քաղքին մէջ, որ
զքեզ իրրեւ պապ ընդունի՝ առանց ոսկի և արծաթ
ընդունած ըլլալու»:

Պապ մը՝ Յ. Եղբարք իմ, որ դրամոյ սեղան կը
բարձրացընէ տաճարին գռներուն քով, կրնա՞յ այն-
պիսին ի Հոգւոյն Սրբոյ ներշնչեալ ըլլալ: Կրնա՞յ այն-
պիսին զեկեղեցին անսխալապէս ուսուցանելու իրա-
ւունքն ունենալ:

Աղէկ գիտէք Թորմողոյի պատմութիւնը, և չէք
կրնար ըսել որ ես աւելի մեծցընելով կը պատմեմ:
Ստեփանոս ԺԱ. անթաղ թողուց ասոր մարմինը, քա-
հանայապետական զդեստները հադցաց և անոր մատ-
ուըները կտրեց որոնցմով օրհնութիւն կուտար, և Տի-
քերիս գետը նետել տալով գիակը՝ հրատարակեց որ ա-
նիկայ ստերդումն և անվաւեր էր: Ետքը ժողովուրդն
ալ զինքը բանաարկեց, թունաւորեց ու խեղեց. բայց
տեսէք իրաց արդարադատ վախճանը. Ուոմանոս Ստե-
փանոսի յաջորդը և Յովհաննէս Ճ. նորէն Թորմողոյի
համբաւը վերականդնեցին:

Բայց պիտի ըսէք որ ասոնք առասպելներ են ոչ թէ
պատմութիւն: Առասպելնե՞ր. գնացէք, տեարքիմ, գնա-
ցէք Վատիկանու գրատունը և պապութեան պատմա-
բան Բլագինան կարդացէք և Բարոնիոսի Տարեգիրքը:
(Տարի 897)

Կան բաներ զորոնք ջնջել պիտի ուղենք Սրբոյ Ա-
թոռոյն պատոյն համար, բայց երբ խօսքը վարդտպե-
տութիւն մը հաստատելու վրայ է, որ մեծ հերձուած
մը կրնայ գրդուել մեր մէջ, այն սէրը զոր ունինք առ
մայրն մեր կաթողիկէ, Առաքելական և Հռովմէական
սուրբ Եկեղեցին, մեզի լուսութիւն կը պատուիրէ: — կը
յաւելում: Բարոնիոս ուսումնական կարտինալը պապական
արքունեաց վրայ խօսելով, կ'ըսէ (Հնորհեցէք ձեր ու-
շադրութիւնը, Յ. Եղբարք իմ, այս խօսքերուն) «որպիսի
էր նոյն ժամանակը Հռովմէական Եկեղեցւոյն կերպա-
րանքը և ինչպէս արհամարհելի, երբ Հռովմայ մէջ միայն
ամենակարող լիտի տիկնաւոք կը տիրապետէին: Անոնք
էին որ կուտային, կը փոխէին և կը վերցընէին եպիս-
կոպութիւններ և որ քստմենելին է ի հաւատալ, ի-
րենց հոմանիները, սուտ պապեր Ա. Պետրոսի դահուն
վրայ կը բարձրանային: (Բարոնիոս Տար. 912):

Բայց կ'ըսէք թէ անոնք ոչ թէ ճմարիտ այլ սուտ
պապեր էին. թող անանկըլլայ. բայց այն ատեն Յ. Եղ-
բարք իմ, եթէ յիսուն տարւոյ միջոց մը Հռովմայ աթոռը
հակապապերը գրաւեցին, ինչպէս պիտի գտնէք այն
ժամանակ քահանայապետական յաջորդութեան շարքը:

Եկեղեցին կրցա՞ւ արդեօք մէկուկէս դար զրկուիլիր
գլխէն և անդ լուխ միալ: Տեսէք ուրեմն: Այս հակա-

պապերուն մեծ մասը պապոթեան դասակարգութեան մէջ իրենց տեղն ունին . և պէտք էր որ անանկ եղած ըլլային ինչպէս որ Բարոնիսոս զանոնք կը ստորագրէ , որովհետեւ Գեներբարդոս , պապերուն ամենամեծ շողոմարարը , կը համարձակի ըսելու իր ժամանակագրոթեանց մէջ (տր. 901) . — «Այս դարը դժբաղդէ , որովհետեւ գրեթէ 150 տարիի չափ պապերը բուլորովին հեռացան իրենց նախորդաց առարինութենէն , և աւելի ՈՒՐԾՈՂ կընան համարուիլ քան թէ Ա.Ո.Մ.ՔԵԼՈՒԽՆ» :

Կը հասկնամ , թէ ի՞նչպէս արդեօք անուանին Բարոնիս՝ Հռովմայ եպիսկոպոսաց այս գործերը պատմելու ատեն կարմրցած պիտի ըլլայ , Դարձեալ ինքը խօսելով Յովհաննէս Ժ.ին վրայ , (931) որ Աերդիս պապին և Մարտինիսի անհարազատն էր . կը գրէր այս խօսքերը իւր տարեգրոց մէջ . «Սուրբ այսինքն Հռովմէական եկեղեցին պարտաւորեցաւ անարդարար ոտնակոխ ըլլալ այնպիսի ճիւազէ մը» . Յովհաննէս Ժ. (946) 18 տարեկան պապ ընտրուելով լիտի տիկնանց ազգեցութեամբ , իւր նախորդէն ու նուազ վատմարադոյն եղաւ :

Կ'ողբամ , Յ. Եղբարք իմ , զազրոթեան այնչափ ճարակելուն վրայ . կը լուսմ Ալեքսանդր Զ.ին վրայ , հայր և միանդամայն տարփաւոր Լուքրեցիափի . չեմ յիշեր զՅովհաննէս ԻԲ . (1316) որ կ'ուրանար հոգւոյ անմահութիւնը , և որ ինկաւ յաթոռոյ Քոսդանցայի տիեզերական սուրբ ժողովքէն :

Ոմանք կը պնդեն թէ այս ժողովքը մասնական ժողովք մըն էր : Թող անանկ ըլլայ . բայց թէ որ նոյն ժո-

դովքին ամեն հեղինակութիւնը մերժէք , տրամարանական հետեւոթենէ չփախչելու համար հարկ է անվաւեր համարիլ Մարտինոս Ե.ի ընտրութիւնը (1417) : Ի՞նչ բան պիտի ճշմարտէ այն ատեն պապական յաջորդութիւնը : Պիտի կարենա՞ք արդեօք անոր ծայրը դանել :

Իսկ այն հերձուածոյ վրայ , որոնք անպատիւ ըրին դեկեղեցին , չեմ խօսիր : Այն դժբաղդ օրերը Հռովմայ աթոռու երկու և երրեմն երեք հակառակորդներ կը գրաւէին . ո՞րը անոնցմէ ճշմարիտ պապն էր :

Համառօտելով խօսքս կ'ըսեմ , եթէ դուք այժմեան Հռովմոյ եպիսկոպոսին անսխալութիւնը կը հրատարակէք , պիտի հարկադրիք բոլոր անոր նախորդաց անսխալութիւնն ալ հաստատել առանց մէկը դուրս ձգելու , բայց կրնա՞ք , քանի որ պատմութիւնը կեցած է որ կը հաստատէ արեւու լուսոյն պայծառութեան պէս յայտնի , որ պապերը սխալեցան իրենց վարդապետութեանց մէջ . կրնա՞ք սյդ բանն ընել , հանդուրժելով որ ադահ , աղդապիզմ , մարդասովան և սիմոնական պապերը Յիսուսի Ֆիստոսի փոխանորդ Եղած ըլլան : Ո՞չ , Յ. Եղբարք , այնպիսի Եղերան մը համբերելը Յուղայէն աւելի մատնել է ղբիստոս և իւր Երեսը տղմակոծել :

Յ. Եղբարք , դուք կը կանչուրուտէք . այլ միթէ աւելի վայելու չէ՞ր ըլլար որ իմ իրաւունքներս ու ապացուցերս սուրբ սեղանոյն կշոյն վրայ կշոէիր : Հաւատացէք ինձ , պատմութիւնը չեղծանիր , անիկա միշտ նոյն է և յաւիտեանս նոյն պիտի մնայ պապական անսխալութեան վարդապետութեանը դէմ աղդու կերպով բո-

դոքելու համար։ Թէև անսխալութիւնը միակամ հաւանուշթեամբ հրատարակէք, քուէ մը պիտի պակսի՝ իմինս։

Ճշմարիտ հաւատացեալները, Տեարը իմ, աչքերնին մեր վրայ սեւեռած են. մեզմէ կ'սպասեն այն անթիւ չարեաց դարմանը, որոնք անպատութիւն են Եկեղեցւոյ. ի դերեւ պիտի հանենք անոնց յոյսը։ Որչափ ծանր պիտի ըլլայ առաջի Աստուծոյ մեր պատասխանաւտութիւնը, եթէ ձեռքէ փախցընենք այս մեծ առիթը որ Աստուած տուաւ մեղ ճշմարիտ հաւատքը հաստատելու համար։

Խարսխենք դայն, եղբարը. սուրբ եռանդեամբ մը զինուորինք. բուռն և վեհանձն դօրութիւն մը կաղմենք. գառնանք առաքելական վարդապետութեանց, որովհետեւ անոնցմէ դուրս ուրիշ բան չենք զաներ բայց եթէ վրիպակ, խաւար և անհիմն աւանդութիւններ։

Գիտնանք ի բարին գործածել մեր մասաց լոյսն ու բանավարութիւնը, որպէս զի միակ անսխալ վարդապետներ ունենանք մեզի առաքեալներն ու մարգարէները. ըստ այն գեղեցիկ հարցման, թէ «Զի՞նչ արարից զի զկեանս յաւիտենականս ժառանդեցից։» Եթէ ասանկ շարժինք, կրնանք ապահով ըլլալ մեր վարդապետութեանց հիմունքներուն հաստատութեանը վրայ։

Աստուածաշունչ Ս. Գրոց ամուր և անսասան ժայռին վրայ հաստատուն և անշարժ կեցած, վստահ քաշենք ընդառաջ դարուս, և Պողոս առաքելոյն պէս, ազատ մտածողներուն դիմացը. ա՛յլ ինչ չուզենանք գիտնալ բայց եթէ զթիսուս Քրիստոս և զնոյն ի խաչ ելեալ. կը յաղթանակենք խաչին յիմարութեան քարու-

զութեամբը, ինչպէս Պողոս յաղթանակեց Յունաստանի և Հռովմայ ճարտարախօսաց, և Հռովմէական եկեղեցին ալ իւր փառաւոր 89ը ան ատեն կ'ունենայ: (Բարձրաձայն աղաղակներ. — ՎԱՐ ԱՌԵԲ, ԴՈՒՐՄ ՀԱՆԵՑՔ ԲՈՂՈԲԱԿԱՆԸ, ԿԱՎԻՆԱԿԱՆԸ, ԵԿԵՂԵՑԻՈՑ ՄԱՏՆԵՑԸ:)

Եեր աղաղակները, Տեարը իմ, զիս չեն ահարեւկեր, եթէ զուրցուածքս տաք է, զլուխս պաղ է, ևս ոչ լուտերական եմ, ոչ կալինական, ոչ Պօղոսեան և ոչ Ասողոսեան, այլ Քրիստոսեան: (Դարձեալ աղաղակներ. — ԱՆԱԹԵՄԾՈՅ, ԱՆԱԹԵՄԾՈՅ ԱԻՐԱՅՅԵԼՈՅՆ):

Անաթէմա, Տեարք իմ, անաթէմա. գուք աղէկ գիտէք որ ձեր բողոքները ինձի դէմ չեն, այլ սրբոց առաքելոց դէմ, որոնց հովանաւորութեան ներքեւ կը փափաքէի որ այս ժողովքս դնէր զեկեղեցին: Ա՛հ եթէ ասոնք իրենց պատանքներով ելլէին իրենց գերեզմաններէն, իմ լեզուէս տարբէ՞ր լեզուաւ մը արդեօք պիտի խօսէին ձեզի։

Ի՞նչ պիտի ըսէք իրենց երբ ձեզի ըսելու ըլլան, որ պապութիւնը շեղեցաւ Աստուծոյ որդւոյն Աւետարանէն, զոր իրենք այնքան եռանդեամբ քարոզեցին և իրենց արիական արեամբն ալ հաստատեցին։ Պիտի համարձակի՞ք իրենց ըսելու, լուէ մենք ձեր վարդապետութիւններէն աւելի մեր պապերուն, մեր Բելլարմինոսներուն և մեր Խոնատիոս Լոյոլայներուն վարդապետութիւնները կը վերադասենք: Ա՛չ, ոչ, հաղար անգամ ո՛չ. բաւական է որ ականջնիդ խլացուցած չըլլաք լսելու, աչքերնիդ գոցած չըլլաք տեսնելու և մտքերնիդ թանձրացուցած չըլլաք իմանալու։

ԱՇԻ, ԵԹԷ այն որ կը թագաւորէ յերկինս, ուշ
զենայ ծանրացընել իւր աջը մեր վրայ, ինչպէս ծան
բացուց Փարաւոնի վրայ, պէտք չունենար կարիպալ-
տիի զօրաց թոյլ տալու որ յաւիտենական քաղքէն
զմեզ վռնտեն, ուրիշ բան պէտք չէ ընէ՝ բայց եթէ
թողու որ դՊիոս թ. ասոսուած մը ընենք, ինչպէս որ
Ա. Կոյսն ըրինք ասուուածուհի մը :

Կեցէք, կեցէք տակաւին, Յարդոյ եղբարք իմ,
այդ գիւղակ և ծաղրելի գահավիմին բերանը ուր որ
կեցեր էք : Փրկեցէք զեկեղեցին ինաւակոծութենէ որ
կ'սպառնայ . միայն Ա. Դրայ հարցընելով հաւատոյ
կանոնները, զոր պարտիմք խոստովանել և հաւատալ:
Ասացի : Տէ՛ր օդնեսոյէ ինձ : (Աղմուկ . . .)



Այս եսի խօսքերը չափազանց դժկամակուրեամբ ընդուն-
ուեցան: Ամենայն հարք ժողովոյն ոսք ելան . բաւական բազ-
մուրին մը իտալացի, ամերիկացի, գերմանացի, եւ պզտիկ
խումբ մալ գաղղիացի եւ անզիացի եպիսկոպոսաց ժողովուե-
ցան քաջ նառախօսին շուրջը, եղբայրաբար ձեռքը սեղմեցին
եւ իրեն յայտնեցին որ ըստ ամենայնի համամիտ են իւր մաս-
ծուրեանցը: Երէ այս բանախօսուրիւնը ԺԶ. դարուն մէջ տեղի
ունեցած ըլլար, քաջ եպիսկոպոսին խարոյկի վրայ մեռնելու
փառքը կրնար պատճառել . այս դարուս մէջ Պիոս թ.ին եւ
եւ բոլոր ժողովրդոց սզիտուրեամբը զեղծանիլ ուզողներուն
զայրոյրը գրգռեց: Խեղճ կոյրեր իրենց փորած խորխորատին
մէջ իրենիք պիտի իյնան:» Սղմ. է. 15:



